

իր խնդիրը չափեց, ոյլ քանի մը քաղաքականական իրավունքութիւններ բնելին եռքը՝ գուրս ելու, և զնաց առանձին խորհրդ է ան մէջ իր բարեկամներուն խորհրդ հարցուց որ հրաժարի թէ չը բաց Մակէ, Թիկէր, Պարս և ուրիշները խորհրդ տուններ որ չհրաժարի պահպան, լսին, առափ բռու Վառական ունենալ մէջ կը ճռես:

— 1. ուղ. Նորդյուն Հականեմիքի Ֆիլին ԱԾԽ ԱԾԽ Դրու ի
մասը մեջ քունարի քահանացակի տական նուի-
րամին, ԱԾԽ ու Թուրլազի պաքեսիսկոպներուն
կարգինալուս խօսրը տուաւ : Ա հանդիսական ու-
թով Գոհանացավետական Եռեւրակը խօսակցութիւն
մ'ըսաւ, որուն Լուգ. Կարուն պատասխան տուաւ
եւ չնորհական եղաւ. 2. Քահանացավետին՝ Գոդ-
դիաց ազգին ցուցուած միրցն համար : — Պէ-
տքէն ու Փոքր էւ սպազոնական լրագիւր կը դրէ թէ և
Հունցի ու Մարգինայի մեջ Նոյն զժուածնեան
պատճառաւ վախ ըլլարզ որ յեղափոխականերն
ասիկաց Հունը ու Հունցի Երկիրներուն մեջ իուո-
վութիւն ցունելու եւ նորին ապաստերութիւն համե-
լու առ իթ կ'առնեն, Գաղցանցիք Հունայի զօրքը
շատուաց լին, որովհետեւ սոսիկանութիւնն ալ արդէն
նոյն քաղցին մեջ յեղափոխական շարժմանքներ կը
տեսներ : — Այս քաղցիքը լուգ. Նորդյունին գահ-
երիցովեւնան Երկիրնցուելուն ինուրցոյն վաս ասունկ
կը խօսի. Վասուգ անու ունեղուն հանելին եւ օքք-
եղած խօսուկցութեանց նայերիք. Կ'ինուցուի որ զու-
առները հաստատագւու որոշակ են որ Լուգ. Կարո-
ւնին գահերիցովելին Երկիրնցուի Գաւառներուն
ու կարծիքն ազգային ժողովքին շատուար կողման
վաս մեծ աղջեցովիւն պիտո՞ր ընէ : Հակասակիոր-
դաց կողմը Հիմն յայսնի կը տեսնե որ առ ինուրցոյն
մեջ պէտք է որ յաշնուիր : — Օսմանեան տէրու-
թեան վեսական Դարիսցիքի իշխանու կոսանութիւնու-
ողութեն շատ թղթեր բնդուներով պատօքին դորդոց
պաշտօնէին հետ Երկայն բարակ խօսակցութիւն մ'ը-
րաւ : Կ'ըսուի որ առ թղթերը մանաւութիւն վաս-
դապիսին պատճենին պատճենը զադընին, մինչեւ որ Ա ին նոյն կ'
որոշ պատասխուն մը զայ ան տատօնիրկան թեւ ունց
որոնք Պիտո՞ր նորին Վասուգիքի պրունեաց լրած
եր : Դուն աս առաջարկութիւն քիչ մը միտեւ ցաւ-
յուց, բայց Պիտո՞ր է որ Դաշնակցութեան ժողովին
հարցընել, ըստ ։ Խաղիրը ժողովցին Երկիրի պա-
հեցացի ու Աւուն Գաւառիքի վեսականիթիւն շատ
գեց դրին, ու կրցոն ժողովցին շատուար քուցէ
իրենց կողմը վասուգիլ, Վա լուրը Պէրքին հասու-
մանց անցն Վասուգիքի կողման ալ յայսուրաց-
ութիւն մ'եկաւ, որով Պիտո՞ր իլլ պահանջը որ
Համեն-Պատուիի Երկրեն դարա կըէ : Վասու վաս

כ-ט-ט-ט-ט

1. 1881, Հոկտեմբերի 26: Առ հենցը թիմի օտար ըստի վահանաւ ականաներն եւ ամեն օտար է դրյի վահանաւ ականաներն եւ հաղորդութիւնն անեցողները մեծ ժողովք մ' ըստն, օրուն վահանանն էր՝ անդպիսեաւ մարտառաներուն անհարգութեանց առջևն առնելու ճար մը հոգալ, եւ, օրոշեցին որ կառավարութեան յայտարկութիւնն մը տան, օրուն մէջ պիտի յացընեն թէ մրցափ վաստ ու ուղիղի և յամենակի կորուստ կ' անհնան օտար վահանարի տերերը, միոյն մասին որաշանառութեանը՝ վահանարները կարգաւոր եւ կարգաւոր եւ վահանակաւ չնայելու է:

Ա Հաղթմանդրի բողոքող կրերը Լաւանդի եպիսկոպոսին յայտարարութիւնն ուն առաջ է, որով Սեպ վիճիք մշշ Նորէն ու զարդար եպիսկոպոսարուններ գրաւելուն զէմ կր Խասէնին։ Հիմա եպիսկոպոս իշխեց որտասահման առողութ կր զաւցէ որ մինչ ալ պիտի չնայոյ որ Համաց Բահանայագետան տուած կոնցունին դրդադրութեան զէմ զնէ, որովհետեւ սրբայ զէմ կը համարի ուղարքաւ Եղիսաբետի մի Անդ վիճիք քաշը որ տիտարուն ունենաց և և էր կրերը կը յորդուրէ որ իրանց ակին վաւերաւունք է ու առաջ Անդունիքի մեջ Լորու վասարը անուանի անգիտացիք բակեցնը Բարոյ օւկայի ակրութենէ երեք պահանջուններ կը լնէ, որոնց առջերկութը՝ 48,000 դրամիր և ապաստիրութեան ատենք կը կարուի կը յորդուրէ որ իրանք ալ ան կանգ ակին վաւերաւունք է ու առաջ Անդունիքի մեջ Լորու վասարը անուանի անգիտացիք բակեցնը Բարոյ օւկայի ակրութենէ երեք պահանջուններ կը լնէ, որոնց առջերկութը՝ 48,000 դրամիր և ապաստիրութեան ատենք կը կարուի կը յորդուրէ 21,624 դրամիք, նոյն ժամանակի իրանք է առաջ Անդունիքի մեջ Լորու վասարը անուանի անգիտացիք բակեցնը Բարոյ օւկայի ակրութենէ երեք պահանջուններ կը լնէ, որոնց առջերկութը՝ 48,000 դրամիր և ապաստիրութեան ատենք կը կարուի կը յորդուրէ 21,624 դրամիք, նոյն ժամանակի իրանք

բենակը գլուխ կռուի :
Ուղղված կարգինաց հոգւական նամակ մը զրեց
իր թեօնականեարուն, որն որ ամէն ուզագահաւ եկեւ-
ցեցիներուն եւ մասունքուն, մէջ կարդ պատեցաւ :
— Պիտի նիշեմ քաղքին նոր սեռականաց ուզա-
ցուան եանին սպառուն արգէն իր ամժայ նուուեցաւ :

Digitized by srujanika@gmail.com

17. 11. 1911. 1911.

17. 11. 1911. 1911.

17. 11. 1911. 1911.

Ատակյա կղզովն մէջ Դալբեց անուանի անդհասկի
բժշկի մը Համար, որն որ միանգամցն քարոզիւ եւ
սուրբ Կառ բնիկը ունեան գործական էր : Ասոր
Համար Տորուականի պաշտօնականները 1845ին Ան-
դիսի գետանին գմիամակութիւն ցուցուցին եւ
լսին որ գոտուուրիւնը պիտի պրորաւորին նշուն
բժիշկն ու քարոզիլու ան կղզին հետ ացընել, թէ
որ այնուևս Համարակաց հսկախոտ խուսվելու ըլլայ
Վայն զի նոյն կղզը ուն ուղարկեան կրօնի գլուխու
սեղով ու քարոզիլով՝ շիմիթութիւն հանած էր,
միշուկ ժողովուրդը քանի մը անզամ զինքը կու-
զեր փարանիւ : Առողջեւու, նոյն մարդկը խուելին
չգացարեցաւ, կաս ամբարձիւնը բանեց զինքը բանա-
արկեց, բայց քիչ մը ժամանակէն եւոք դեռապա-
նին միջնորդացիւն ամբու ապասեցաւ : Այսու Բազմիք-
ուն ասոր Համար 32,500 ֆրանք իրաւու, հասաւում
կը պաշանդէ, վասն զի բանա մտնելով՝ հիւանդնե-
րաւ երթալէն արդեւուեցաւ, կըսէ Բայց առ պա-
րաւակն չէ : Վասն շատ ամիսներ անցնելին վերը
նոյն մարդկը 1845ին գարձեւալ նոյն կղզին զնոց,
կոռավարութիւնը Անդիսի գետանին հետ պա-
տճն զնիւրք՝ որ անկից մը բարձրացն իր բժշկութեան
արհեստ բանեցընէ : Բայց Հազիւ թէ հոն հասաւ,
իւր առջի ճամբան բանեց, եւ նոյն քարտզութիւննե-
րը եւ կրօնական ժաղովները կ'ըներ, որոնց մէջ կրօ-
նի զէմ նախառանուց խոսեր կը խօսուեն : Վայ
ժողովուրդը հատումը՝ 1845ին իր տանը մօսյ յոր-
ձակեցաւ, եւ այրեց, ու Գալիէ Հազիւ փախչելով
ազանեցաւ : Անդ զիցից ուերութիւնը հիման առ թաս-
ներուն համար ալ 41,775 ֆրանք կը պաշանձէ : Բայց
Շորուուկաց մէրութիւնը կ'ըստ թէ ուս խոսիւ-
թիւններուն պատճառը նոյն իսկ իր ժողովքները
են, անոր Համար շաղզեր բան մը մնարէ, եւ Շե-
րուուկին ալ իրաւունք կը ուսու, որովհետեւ Փար-
ուականի անքան մի միայն ակրութեան կրօնէ
կ'ընտանի, եւ առարականներուն միայն իրենց կրօ-
նին ազատ գործադրութիւն կը ուսու :

“ Արագոյն լսէրեն կիմանակը որ Շնդղայի
պահանձումքները բորգուկայի տէրութիւնը մէծ
շփոխով մէծ ան մէջ ճգիր են, և կ'ըցեւոյ թէ երբ
որ Ընդդիայի վետպանը Արք Համբայը՝ Արքանը իր
անոց դառնայ, շփոխով մէիւնն աւ ելք պիտի մէծնոց։
Հիմա Շնդղայի մէկ եռապարի, երեք կրկնապարի և
շոգենա։ Այ կան թայց նաև հանգստին մէջ։”

— Տարբերագուգար, որն որ աւ բուժեան խոր հըր-
դին անզամ և գերին ունենի կանչերցն եր, եւ
միանդ ամսոյն հիմակուան պաշտոննեաներան հակա-
ակորդներուն դլաւուրներէն մէկը, երկայն հիմա-
գումիւն բաշերայ քայլութեան զար :

ՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՐԱՊԵԴԻ

Կրիմ աղջի բերրեցը խռարելը կը յանձնէ :
Պատմութեաւ Եւ երկիրը մեծ շիտմութեաննեւ խօսու-
ման մէջ է, թէպէտ եւ էս հօմէք փաշան շատ կ'աշ-
խասի որ Համբարտուցընէն, եւ Օսմանեան աերու-
թեան նոր կարգ ազրութիւններն ի գործ դնէ, բայց
նյուն կողմի ճամփիւերը գէմ կ'երևն եւ խռավութիւնը
կը հանին : Խօմէք փաշոյին զոքքն քիչութեան է,
միանդ ամսոյն Դրանչիքի ու Պունա սերպի բնակից-
ներուն երկիրի ըլմացքն նպայրով՝ կը փախուստ
որ ապատամբներէն կը պաշտպուի, անոր Համբար Աս-
մէք փաշուն մեծ պարագան ունի եւս քաջուելու հա-
նուր զինքն ապահովըննէլու : — Պունա սերպից
Հակոբեակիրի 21թ կը գրեն որ Խօմէք փաշան 2200
ոտանաւոր, ու 400 ձիաւոր զօրով եւ 12 թնդա-
նօթով Մուգարդն վայ կ'երթաց : — Խոկ Կշեռքե-
րի հին Ակրամէն կը գրեն որ խռավութիւնը շատ
մեծնարով՝ Խօմէք փաշան ապատամբներուն բազ-
մանթենէ զարթուած, եւ Առաւուի փաշան որն որ
զօրաժայութ կ'անէք, ապահովուած ուլոյ : բայց առ մեր-

զին լուրջ հաստատութեան կարստութիւնն ունի :
— Խօմէր փաշոն Կոստանդնուպոլիսէն հրանեա
ընդունեցու որ 1500 փախտական Հանգուրա-
ցին ըստ Կոստանդնուպոլիսի խուրք և արքէն հրաման
ու կատարեց : — Ոսկեան չորս դաւառ (Քաշաբ-
պիսի բաժնեան, Դրանեան, Պանեղուցա, Յմանեփի-
ւ և պիշաչ) Ավելիքին հաստատուն բնակութիւն-
ութեան և բայց պիսի ըլլաց : Պարնամ Պանեղուցի ընդ-
հանուր գործադրութիւն պիսի որ ըլլաց եւ անկից վերը
թաւա և անը պիսի հրամարակութիւն :

Digitized by srujanika@gmail.com

Այս մասերու քենառուանի մէջ ծագած ապատաճ
բութեան վրայ նօյն կողմէրէն զրուան նուսէկ մը
առ տեղի կութիւնները կու առաջ էնչ որ քանի մը
ամիս յառաջ՝ հիմնաւան կայսեր երկնաւոր գահ
ելքելուն պարագաներուն վրայ զրեցի ։ Հիմա սենակ
կը կառարուին ։ Առաջ մասնաւոր ազգեցութիւնը
հասարակաց տեղ ու հօն ժամանեան և նորոդ ու իրեն ազա-
գակիւրու պատճառ եղան ։ Հասուրականարութիւննեա-
մէջ զարգացները սաստիկ շառաւանց յառաջ զի բժիշտու-
նեւ արդէն ան օրը ծագեցաւ որուն մէջ քարարա-
կան պատերազմը պէտք է որ կայսրութիւնը կոր-
ծանէ ։ Անըննեկ բարձր առափնյանի մարդութիւններու-
մէջ զուշակ թիւն մը ասարածուած է որ հիմնակառա-
թուականին Անդրորդ տարին (1851ին Գևարուապե-
նին) տիրող ցեղան հինգը պիտի միրի և լորդէ-
քանի մը ուժին յառաջ ամէն մարդ դիմուեր որ շա-
դաւաներու մէջ կազմուած ժողովակները, որոնք
կարապայի ընկերութեանոց շատ կը նախնին, թամբա-
կայուեր զէմ ապաստաբութիւն մը կը պատրաստեն
Վանոց մազաները սուսկայի երդանակի մը իրենք զի-
րենք կը պարտուուրէն մինչեւ ի մահ Շնիկ (Հիմնա-
կուան միջոց) ցեղան զէմ պատերազմի, և ամե-
նաւին չհանգչել մինչեւ որ բուն Շնացի մը կա-
քրիսանեաց իշխան մը (՝) Կահը Հնուեցըննէն ։ Ես
անէն բան առաջակեր կ'իրեւայ, բայց առասպես ծրա-
մարտութիւն եղամ ։ Քեանիւ-այ գաւառին մէջ 2000
սովորութիւնը Հոյ բաժնին գիտաւոր բարդուքն առի-
ւու մինչեւ Քառուկ-թունի, (Քանդակնեւ 100 անոր
զիակն մըդն Շնուա) յառաջան ։ Ըստաւ կա-
պութիւն Լի - թենէ - Տանէ թաթարաց մէծ զրուակի-
տին անունն առաւ, և իր դրոշին վրայ ու խօսքիր
զիրել տուաւ, այլիքնըէն խառ բաւած Զինկը (Հիմնա-
կուան միջուղ ցեղը) գիւնաելու ու Մինկը (Հին Շն-
ուցինները) նորէն գահը Խնուեցըններուն ։ Արտի Ի-
տոր հրամանին տակը 50,000 Հոգի կամ Հայու-
տամբներն ու արքէն շատ տեղիւր յազմաւիթիւններ Ե-
րին, եւ խանութիւններն ու աները թալիցին, ու հա-
րու անոներու վրայ նանը տուուք ձգեցին ։ Աւուն-
գաւառուն կառաւզայն ու մէծ պաշտօնաւորները բա-
ռահաւութիւննեւ իրենք վերենք սպանեցին ։ Կայու-
թիւններէն երկու պարագայ կարդի գործակալ եւ մէ-
զաստասանի գահերեց մը խաւրեց, որ արդամակը
մէհան զօրացած զաւանիրած վիճակի քննին ե-
նարկուուր եղամ միջոններն ի գործ զնեն :

1. **Ապահովի մասերը** լրաց մը ապահովեցաւ
1. անոնքն է ուժահեները՝ որոնք ձենուց որբերդ գուզ
պին պատիժն են, մեծ նաև ափակելով մը կղզ-ոյն ա
ընթառեալ կողմը զայեր են, որդես զի Ասմաւ
ձենուց ապահովիներուն հետ մասնալով՝ պողնէ
կղզ-ոյն Հովանոսացի բնակիչներուն վայ յարձակ
ու զանոնիք կողոպտն :

ԱՐԵՔԻԿԱՆ

գործածել : Կառավարը երեք գնահակավ զարմուեց
յով սպանելու հցաւ , նշովու շատ քաղաքացիներ և
որաշունառեցնելու ու զինուորմար տպատակաց զա-
եցան : Ապասահներուն կազմանե ալ շատ մարդ ին-
կու , որն որ հաւաքակաց կառավարութիւնն աւելի
էւս ուստակացաց + 60 հոգին քիչ ժամանակուու
մէջ 7 - 800 հօգւոյ հասաւ , եւ անեն ալ զինառո-
րիայ՝ նորիքնեն զրբն որ քաղաքացիներն սպան-
են եւ անաց ընչեցը ափեն : Բողոք քաղաքացոց
որտին մէջ գախ ու անձկութիւն ափրած եր եւ ա-
մէն կորդ անդադար սպանութիւն եւ յափշտակու-
թիւն է ըստա : Ամեն անդ ուրիշ համականենի խրիստո-
ցան մօտաւոր քաղաքներէն օգնութիւն բնորութիւ-
նու . շատ կողմէրէն գլւու ի եօյն քաղաքը զըր եկա-
րութիւ համեմելուր կառավարութիւնը զրցացաւ և
ապատամեները ճշնեց : Աինը քանի առաջին որա-
տերութիւն վերջիւ առաջին անդին ցըռուեցան . բայց
զիսաւ որներէն մէկ քանին բանու եցաւ : Յրուայինիցը
քաղաքն չըրս կորդը 400 հօգւոյ շափ զինառուամ
կը շրջն . բայց կառավարութիւնն անեն միջոց է գործ
կը զիշ քաղաքը պահելու . համար :

— Առ Ասոր, Հակոսեմբերի 12: Միաբանեաբ
Առհանգնեմբեւ և կած վերըն յօրքերը կը ծանուցա-
նեն փախառական գերբներուն վրայ եղած առաջըն-
կաթեան բնդունուիլը: (Օրս որ փախան գերբնե-
րուն տէրքերուն իշխանութիւն կը առ որ առա-
աւերագիրներուն մէջ փախաց զերբներուն եւե-
ւեն իշխան և բանեն, և սուրբիանութիւնն պատու-
կը: առ որ աս գարեղողութեան ատենը՝ բանդաւերու-
սպասեմիւն ընէ:) Եօյն տէրզայ մէւերուն մէջ շո-
փախ ու խոսպատճիւն պատճառեց: Վրդէնասոր Ասոր
մէջ զերի մը բանաւեցու բանեարկունեցաւ, որու-
փայ ամեն փախառական գերբները բացինեթիւնու-
գանասան կը փախչին որ բանասրիկութենէ ազգամի-
ջերութեան ամէն կողմբ առ բանիս համար շա-
շիտիւնիթիւն է եկէ: Նոր Խորդին մէջ սեւերը գո-
րծքներ ըստն, որոնց մէջ որոշեցին որ տափց վերը-
ոյութիւն խիստ որենքը կատարող պաշտօնատէրնե-
րուն վնակոց գէմ գեն, և է ուշեն աւելի կտո-
կառ ըրբուլ, քան թէ նորէն գերութեան երթար-

— Ապասոյին կողմերէն եկած լորքերը կ'ըս-
թէ առ առջի ձմեռն ու ցուրտոց կանուխ վրայ հաս-
ներան համար՝ բանքակի հունչըր շատ վեասը և
նոյնուիս ծխախոսու սնկերը վեասած նն: Առոր հա-
կառակ շաբարի եղեգը շատ յաջող եւ առաջ է եղեր

О Н О В А Н И Е С ТАВРОПОЛЯ

Ե Զ Գ Ա Յ Ի Ւ

ՀԵՂԵԱՆԻ ԱՐԵՑ ՀԵՏԱՐՔԻ ԲՐԵԿԱՆ ԼՈՒՌԵ
(Հայոց Խաչքար, թիւ 2. Տես թիւ 27, 29, 31), 33, 36, 39, 42 և 44
Առաջին Տօն Եպիսկոպոս Պատրիարք Գրիգոր Պատրիարքը ։ Հայ
Տաճար էւր ։ ՀԱՅՐԱՆ Գիշապահ Խաչքար ։ Վահագ ու աւ
պատրիարք ։ Համարական վահագ ։

թալք ու պղպատ հոգ կը լուս։ Առ վշտուբրր իւսմ
թիւն միջնեւ Համամիւ գեղէն ունեցն կը տարածուի
Քայլ կ'ըցը, ոյ որ հոս անուս Համամելուն աւելի
պղպատ եղան է անզիկն բայց քանից ու տար-
կանից եղան քայլ թէ պղպատին խոռութիւնը.
Համամիւ գեղէն մէջ ճերմէն մը բնդի պղպատից որ
իր արայութեան անեն հոս բարձր եղեւ թէ (այս) եւ-
ուին (չոյշ - աշակ) ծառ երև Հային ներքրի կը բա-
զա ենիր, գրիգ Տեղաշնութ շինքը ու վատեր-
կործութեալ բնդաբանի անզութը ըստը անառանենքր-
ու թէ ինչի՞ն ու արայութին են ինչիր և սպափիկ Հա-
մամիւ գեղէն բարպարիցը արայուց կազի ճեւերազ-
ժոյներ ենն, Կումին եղեցէն եռեւ տաշմին դի-
շեցին ու հոս ըսի, որ Եկեղեցական մը տեսուց ա-
ռաջ օդը շատ գամելուց հասանակ որ իրենց մէջ
110 եւ մանից այ տեսք առըստ ծերեւ շատ կ'ը-
լան, ու ըստից մէն մասը կը տեսնէ քր երրորդ մին-
չեւ շարորդ մերանակը։

150 ակադեմիք Ժորժ Շատարյանի թիւնը մարգար առաջ բերերութիւն կը բերէ: Առ մերի քաղաքաց պետք զրոք տուած հասնելու մեջի ամեն աեզ որ արարած Արքանք Տարբեյ, տասնկույթ Թշու Կունկիւթեան կամ Հանեկիւթեան մեջ առ որ գիշերավ է կողմէ և շինուած Երիտրամական մուսուր, մակարացոյն առաջաւ բանելու պահուց հետո առ անուշը շրջ գիտ մասնաւութեան մասնաւութիւն կունենայի: Կունենայի Արքանք Տարբեյ առ ազգային մեջ եղանակ քաղաքացւասն էին հիերած ցեղական ազգի հերթ, և այսի բան Պարագային ուժեղ ձիերն ու Արամանաց քաջութիւն կուտան Երիտրամական արարածին զեւցիւթեամբ, շատութեամբ ու առ կաղապահեամբ կը պերագանցէ: Վանեն պարզեց գեղերան մեջն ոյ բայց Հանարան զրառաները առ զամ ձեւերեան իրազնեկ մասնիկ զարմանացի ազգաւոր թիւնի ուժին, և ամսանի ուժի, տիշին ու ամսն մեջ շարժ մատ մը պարս էն և, մինչդանու որդու զրարան բարի բարին եւ գալարանուն որ կար եմ թիւն այս անուշը:

զեզն քոյ առաջին միտաւ ներկն ու պը զիս շառ
ուրախացաց : Այ որ երկայն առեն մերկ ու լոր
լուսառութեանի մը վրայ կեցած է ու, կիսայ իմ
բախութիւն բնակալ : Անդինապէս չոն կեցացք
բռները գոյ առենել առի, և ալւապ սիմ ծառ
մը շաքը բարձր խոս վրայ հանդուղություն : Մարդիկի
ներ խոս ու չոր ճիշգիր ժողովություն՝ ուրախացա
խորդի մը վատեցին, պրած տասանձակ բայցին ու
հայթինք մեծ զարդարնեթիւն տալիք թնիք : Խոր
իմ խան Խաչական փայտին ճայթ ու բայցին այժման
չուուացթացացին, պրատի կաթուոյին մեջ շառա
չող ենին ու թնած ու հորու : Ես զոյ Հքին մեջ
հանդշելէն եւ կերպեցի կայդութեան եւրը նորեն
ճանորդ եւնար ջերդեր չանենելու համար : Այ որպէս
վետե ու կոսմորը խուճի մը թումբ ար ու ազակները
պատճու ու վաստակու որ կը համօքութիւն, խազան
ներու հասաւը պահանջանցին (Խուլապետ) ուզե
կիցներ տալ : Կրչախին Հորոցի ընակիշներն ու
բանեցատեցին ու շառ հեղ իրենց զեղը իու զամ կ
կազմակեն, պառ առենային ուղարկու թուռ վերա
կացու ճանան շիտար որ իրենց առաջնութեան
ու համար պահեն համար առաջեւ :

